

հղնիկի որսորդութիւն մը. հոս ալ շա-
րագորութեան կատարելութիւնը զմեզ գե-
րազանցօրէն կենդանի տեսարանի մ'առջև
կը դնէ: Փորձը կողերէն մէկուն վրայ նո-
րէն պատերազմի պատկեր մը կայ. իսկ
միւս կողին վրայ յովազի որսորդութիւն
մը:

Շէնքի առաջին յարկին մէջ կը գտնուի
արդէն իսկ ծանօթ և նշանաւոր Միլոնի
պղինձը, կանգնած մարմարէ պատուան-
դանի մը վրայ: Սքանչիի են նաև Դա-
պուդի մոմիոս և արկղը՝ Սիդոնի պե-
ղումներուն ատեն գտնուած. կան նաև
հռոմէական քանդակներ, ըմբշամարտիկ
մը, ցարիադիտներ, սրահ մ'ամբողջ նուիր-
ուած է Աստղիկի զանազան դիրքով ներ-
կայացողներուն. հուսկ՝ զլուխ գործոց-
ներու ժողովածոյ մը, ժառանգութիւն պե-
րիկեան Յունաստանի դասական գե-
ղեցկութեան, ամփոփուած է կ: Պուսի
թանգարանի քանդակներու պալատին գետ-
նայարկ սրահներուն մէջ:

Կ. Պուսի թանգարաններուն այցելու-
թիւնը՝ շահագրգիռ և կրթական, միաժա-
մանակ նոր հմայք մըն ալ կը յաւելու
Արևելքի արդէն իսկ ծանօթ դիւթանքին,
և մեզ կը յայտնէ անոր իմացական և
արուեստական հանճարին նորագիւտ գան-
ձերը:



Գ Ր Ա Ռ Օ Ս Ա Կ Ա Ն



Ս Ա Ր Ո Ւ Ա Ն

ԻՌՐՀՐԴԱԻՌ ԱՂՋԻԿԸ ԵՒ ԻՐ ԳԱՂՏԵԻՓԸ
ՎԻՆԵՆ ՄԻՒԹԱՐՅԱՆ ՏԳԱՐԱՆ 1924

Դեռ վերջերս կարգացի ՍԱՐՈՒԱՆԻ
խորհրդատր աղիկն և իր ցարդոնիքը վէպը,
առնուած պոլսական բարբերէն: Ընթե-
ցումը լիցնելէն յետոյ մարդ կը մտածէ
թէ հեղինակն ինչ դիտում ունեցեր է այդ
գրքը գրելով... անշուշտ կ'ենթադրեմ
փափագած է հաճելի պատմուածք մ'ըն-
ծայել հասարակութեան՝ ժամանցի հա-

մար: Ամէնօրեայ պատահող դէպքեր գրի
առնուած են այնպէս ինչպէս կը յայտնուին
իրենց պարզութեան ու փորձելութեանը մէջ:
Կովկասարանկ երիտասարդ մը Պոլիս ճամ-
բորդելուն՝ գործի բերուով, ուր իր ու-
սումն ալ առած է, կը ծանօթանայ աղջ-
կան մը՝ դաստիարակուած Զուիցերիա
մայրապետներու քով և որոնցմէ կրօնա-
կան շատ խիտ գոյն մըն ալ ժառանգած
է, այդ ծանօթութիւնը քիչ քիչ սիրոյ կը
փոխուի և հուսկ կը սահմանուի ամուս-
նութեան օրը. աղջիկը սակայն հարսա-
նիքի նախօրեակին կը հրաժարի ամուս-
նութենէ ինչպէս ըրած էր անկից տարի-
ներ առաջ՝ իտալացիի մը հետ. կը հրա-
ժարի որովհետև կը վախէ թէ արդեօք
պիտի կարենայ սիրել, ինչպէս տեղի
կ'ունենայ այս փոփոխութիւնը աղջկան
մէջ. ինչ էակալ գօրութիւններ կը ներ-
գործեն... Միայն աղջկան մայրապետներու
քով ստացած դաստիարակութիւնը պատ-
մել խնդիրը չի լուծեր. այդ նորոյթի և
հանդերձեղէններու շքեղութեան ու շոյ-
լութեան քծախնդիր աղջկան մէջ զոյացող
միտոիքական տարրը միայն բաւական չէ
իրը լուսարանելու, ապա թէ ոչ մայրա-
պետներու քով դաստիարակուած բոլոր
աղջիկներն ալ նոյն վիճակին պիտի յան-
գէին. աղջկան մէջ տեղի ունեցած ընդ-
դիմադիր ոյժերու պայքարը մնացեր է
իրը զաղտնիք՝ երաշխաւորելու գրքին վե-
րադիրը և չպարզելու խորհրդաւորութեան
քողը. միայն, ամենէն վերջ, հեղինակը
բժշկի մը խօսքով ներկայացուցած է այդ
դիպուածը իբր արտարանական երևոյթ,
որուն քննութիւնը՝ մտածած ըլլալու է,
աւելի արտարաններու կը պատշաճի քան
գրագէտի մը: Հեղինակը չէ ուզած մեր-
ձենալ իրերուն, դէպքերուն, բնութեան նկա-
րագրութեան՝ գեղեցկագիտական տեսա-
կէտով, անոնց պարզութիւնը չխանգարելու
համար. նկարագիր յատկանշող տիպա-
ներ չէ դրած վասն զի դէպքերը ամէն-
օրեայ կեանքէն առնուած են և ամէն օր
գործողները ընդհանրապէս սովորական
տիպարները կ'ըլլան. յետոյ վէպը երկու

Նոյնանման ղեկըրերու կրկնութիւնն է, այսինքն երկու ամուսնութեան փորձերու, մին իտալացիի մը և միւսը Պ. Սարունիի հետ, երկուքն ալ նոյն ոճով կազմուած ու նոյն ոճով ալ լուծուած, միայն մին համառօտ ուրուագրուած է իսկ միւսը ընդլայնուած. ասոնք կրնային զեռ աւելի ալ ըլլալ, քանի որ կեանքին մէջ տարին երեք չորս անգամ կրնան պատահիլ: Ուրիշ մանրամասնութեանց իջնել աւելորդ է. Պ. Սարունիան փափագեր է վէպի հատոր մը հրատարակել ու յաջողեր է:

Չարեհ Պլյուշ. — ՃԱՆԱՏԱԳԻ ՓՈՒՇԵՐ ՎՐԱԾ. (Քերթուածներ). Սօֆիա. 1927:

Չարեհ Պլյուշ հատորիկի մը մէջ ամփոփեր է իր քերթուածները, մեծ մասամբ արդիւնք նակատագրի խոցուածներուն՝ զոր կրած է ղէպ ի քերթողութեան աստուածներն իր վերելքին՝ փշեղէն թափն վրայէն: Բոլորն ալ փոքրիկ ներշնչումներ են, ու միշտ մեղամաղձ և մեռելական բնոյթով՝ քանի որ վերքերու արդիւնք են: Բնութեան իրականութեան հանդէպ կամ յիշատակի և կամ հոգեկան վիճակի մը մէջ յուզման պահեր մը կ'ունենայ՝ որոնցմէ կ'օգտուի արտայայտուելու համար կարճ ի կարճոյ. երբեմն սող մըն ալ բառական է բարձր զգացումներ վերակոչելու: Բանաստեղծական կեանքն արդէն ներքին կացութիւն մըն է և բառերը որքան քիչ ըլլան և անորոշ, այնքան ընդարձակ կեանք մը կրնան մատնանշել. այս սկզբունքէն գիտնալ օգտուիլ բարդ բանաստեղծին կարևոր է՝ քանի որ հիմայ քանաստեղծութիւնն ալ տպւորոպապալու կը դառնայ: Հեղինակին համար բնութեան առարկաներն առանձին կեանք չունին, այլ իր կեանքը կ'ապրին, իր յուզումներով կը շարժին. ինք իր զգացմաներուն հայելացուածներն

են որ անոնց մէջ կը փնտռէ: Լուսադոյն կտորները զուցէ Բայրոյօի նուիրուածներն ըլլան, ուր աւելի բնականութիւն և ճշտութիւն կան՝ պատկերներուն մէջ, արտայայտուած զգացումն ալ աւելի անկեղծ է: Գրքին մէջ ասացուածներ կան որ կարծես իմաստ մ'ունենալ չեն ուզեր. այսպէս շունչն յամպար, համբոյրն իր հեղուկ, նայումսք նրբահաս են. չեն պակսիր երբեմն միամիտ բացատրութիւններ ալ:

Չարեհ Պլյուշ երիտասարդ մ'ըլլալու է որ զգալ կ'ուզէ. զգալէն վերջն ալ արտայայտուիլ շատ բնական է, քանի որ մարդուս բառեր չեն պակսիր:

Ալամ Գուսակ. — ԱՐԱ ԵՒ ՆԱՐԻՐԱՐ (Պօէմ) Թարիգ. Արար. Հ. Թեմ. Տպարան. 1925:

Արայի և Շամիրամի վրայ համառօտ քերթուած մըն է, ուր պատմական ղէպքն է ներկայացուած առանց քերթողական զարգացման և ընդլայնումներու, առանց զրական մասնական ձև և վարկ մ'առնելու. համեստ ու պարզ՝ իր ծառային, նիւթին և ոճին մէջ: Արայի մահէն վերջ մինչ Նուարդ անբախտ թագուհին ծննդական երկուքի մէջ է, հայ բանականեր Ասորեստան կը դիմեն վրէժ առնելու. հոն սակայն Շամիրամ իրենց կը ներկայացնէ Արան՝ աստուածներէ կենդանացած և որուն թելադրութեամբ համակամ՝ իբր եղածն աստուածներուն կամօրն արդիւնք, կը դառնան հայրենիք՝ հոն գտնելու Արայի նորածին թագածառանգը՝ որ պիտի անձնատրէ իրենց համար ապագայ փոխվրէժի ատելութիւնը: Պուցէ այս փոխվրէժի զգացումն եղած ըլլայ միակ զաղափարն և նպատակը՝ որուն համար հեղինակը այս քերթուածը շարադրեր է:

Հ. Կ. Ք.

